

Թ Ի Տ Ս Ա Կ Բ Ի Ւ Զ Ա Ն Դ Ե Ա Ն Հ Ա Վ Ե Ր Ո Ւ Թ Ե Ա Ն . Ա Ր Հ Ա Ր Ո Ւ Ն Ե Ա Ց



1813.

18. 19. 22. 28. 29. 31. Հ Ա Վ Ե Ր Ո Ւ Թ Ե Ա Ն :

Ի Ն Կ Ի Լ Դ Ի Ռ Ա Ն Ա :

Հ ա յ ո ւ ս ա կ ա ն ի ւ թ ե ր է :

Մեկ Ամերիկացոց վաճառականները նաև, բռնեցին Հինուհատանցիները պատկիսի խաքիուք : Ամերիկային նաևուն խաբանը թէ հնական գիտէր, թէ հինուհատանցիները կրենց թշնամի են, բայց այսուն միմի անհարուսն ըրաւ, ու իրեն նաևուն մեջ թող տրվաւ, որ մանան չօ Հինուհատանցի : ասուց հետ սկսաւ վաճառականութիւննել, նաւապետը կուռար անոնց ծածկոցները ու պատիկ չափուներ, ու կառնուր ասոնց տեղը հինուհատանցիներէն աղնիւքիւքէր: Ամելոցիս յանկարծակի նշանուր արվեն հինուհատանցիները մէկդէկու, ու ամմէն մարդ իրենց ձեւքի բաները վար ձգած սրով վազէցին նաևուն մասնաբներուն վրա, որով ամենէնը մէկէն էին 23 հոգի միայն. զամմէնը սպաննեցին բաց ՚ի 5 հոգիէ, ասունք փախած նաևուն իսուցին մեջ թիւ ֆէնկով, փիշտովով զերենք կըսացապա-

նէին. աս 5 էն մէկը սաստիկ վիրաւորված էր :

Հինուհատանցիները գիշերը նաւը թուղուցին ու ելան գացին՝ առաւօտը գալու ու նաւը կողոպատելու համար : Գիշերիան մէջ չորս ամերիկացիները մտան նաևուն ամելին մէջը ու ելան փախան : իսկ մէկալ վիրաւորվածը տեսնալով թէ մտու է մեռնել լու, չուզեց նաւէն ելլալ երթավ : Առաջորդ կանուք Հինուհատանցիները շատ բարե մուժք սկսան ցցուշուք գալ նաևուն վրա, վախնալով ան չէն՝ որ ըլլայ թէ մէկ վասու մը հասցնեն իրենց : բայց առ վիրաւորվածը նշան տրվու որ դան մտնան նաւը, ու երբոր տեսան թէ մտար չիկոյ բաց ՚ի առ վիրաւորվածէն, սկսան յափշտակել նայման ընէւ նաևուն մեջ պշտոնըված բաները : Աս վիրաւորված Ամերիկացին կամաց կամաց մօտեցաւ նաևուն Սանթա Պառապատին՝ յո պարուժ պահված տեղը ու կրակ տրվաւ 6 հավար օխայ պարութիւն երկինք հանեց նաւը բոլոր հինուհատանցին ներտվլ : Մէկքանի օրէն ետեւ առ չորս փախած ամերիկացին որ կըուլսպատէին ծովան

վրայ,

լրայ, մէկ սաստիկ ֆուռթունամը զասոնք ցամաք ձգեց. հոնտեղը գլուխված չին տիստանցիները շուտով ասոնց վրայ հասան ու զասոնք ալ սպաննեցին:

(Օբագր. Կայուեր :)

Լ Ե Հ Ա Ս Տ Ա Ն .

Վարչուելու 5 Հոդվեմբերի :

Աւագեմիքերի 17 ին գաշնակիցները թօ վրայեցն Տանքային բերդը ծովէն. նաև ւահանդէսը մօտեցաւ բերդին, եկան նաև ան Խնկիլիներուն նաւերնալ օդնութե համար՝ որոնք կըկենացին Ռատա. պատերազմին կրակը սկսաւ առաւտուան առ համբ ճին՝ ու քշեց մինչեւ երիկվան սահութը ճը, բայց կէսօրվան մօտ որովհետեւ սաստիկ քամամը եւաւ, անոր հատար գաշնակցաց շալուբաները անդին սատին ցամաք ինկան, և որովհետեւ բերդի պատնէները բարձր էին, աս պատճանաւաւ շատ ինասմբ չեքաշեցն Վրանազները թշնամին կիւլէներէն. գաշնակցաց կողմէն մեռերէ 88ը հոդի, ու 192 ալ վերաբորինք. մէկ տաքցուցած կիւլէնը ու նետեցն ին Վրանազները թշնամաց նաւերուն վրայ, հաւան հանեց թօսիւ շալուբաներէն մէկը :

(Օբագր. Կայուեր :)

Պ Ա Վ Ի Է Մ Ա .

Մօսուո. 14 Սէպտեմբերի :

Հոստեղի գետին վրայ կար մէկ մեծկակ կամուրջմէն իրեք աջքով, երբոր գետը սաստիկ անձրւներէ բարձրացաւնէ, փլաւ ասկամուրջը, կամուրջն վրայ կար 200 հոդի, մէկ անցուր աւատային, մշյմնալձիաւոր մարդկու, ամենիցը մէկին գետին մէջը թափեցան, 150ը մեռան, մէկալնոնք խալուցեցան, մէկ կնիկմը լսէլունպէս թէ երեն եշիկը մեռնուներուն մէջնէ շրուտին ինկաւ մեռաւ կեցած տեղը: Աս գետին բարձրանալը շատ շինուածքներու մնաստվաւ, այնու որ՝ գետին երեսին կայէն լուղարով վար կերթային ամբողջ տանիքներ, ծառեր, ու ուրիշ առներու վայսեղէն կահկարտասիներ:

Աս տեղացի գաղէթային մէջ կըսպատմէթէ թէ թէնչիւթէ Քառօհն (որ է Նէմցէի կայսեր մէկ եղբայրը,) շատ անդամ՝ աւաշարկեցաւ որ յանձն առնու Ճէնէռալութիւթը բուրը զրաց վրայ, բայց ինքը ամենին չուզեց, և կըհաստատին թէ ինքը

դէմ է աս հիմակիվան պատերազմին ծածուկ կերպով, և չի յուսապր ամեննենն որ մէկ երջանիկ ելքով ունենայ աս պատերազմը նկատմամբ գաշնակցաց :

(Օբագր. Կայուեր :)

Պատեման. 7 Հոդվեմբերի :

Պլուշը Պատեման մենա Ճէնէռալը, սէպտեմբերի 14ին Պօէմլայի ասհմանագլուխն ներուն մէջ եղած պատերազմին գերի բըռ նըլշեցաւ. Ֆրանսըները աս Ճէնէռալը վրիսեցն Թայլէբանտ-Բէրիկուտ ֆրանսընը զրատակտին հետ՝ որ գերի բանը վրիսը բէր գաշնակից զրացմէ սէպակիմբերի մէջ :

(Դավէլ. Պատեման :)

Աւանուա. 13 Հոդվեմբերի :

Աւագեմիքերի 22 ին, առաւտեան սահաթը մէկին Յքառորդին սաստիկ շարժ եղաւ Լանտէրս ու Մարթինսպրուք. շարժին հետ կար մէկ սաստիկ քամիմը ու կըդուարկոր երկնիք: Չարժը թէպէտ սաստիկ եղաւ մինչեւ որ տաներուն շարժական բաները շարժեցան իրենց աելքին, բայց շինուածքներուն հետ վասար չեղարվաւ:

(Օբագր. Կայուեր :)

Վ Ե Ս Թ Ջ Ա Լ Ի Ա .

Քառուել. 21 Սէպտեմբերի :

Աս տէրուէ մահու ատեանը գառապար տեղ մեռներու Պասիլ Բալինսկի անունով մէկ ծառայինը՝ որ բազաննեց իր տէրը լուստակայի մէջ: Տէրը էր մէկ ֆրանսարզ զարպէտմէ Զատէկ, անունով՝ պատմութենուրագատան կըպատմընի աս հետեւալ կերպար:

Աս ֆրանսը զրապէտար իր ծառայովը իրեկիւն դէմ հասաւ իշիչ քալաքը ու գնաց իշւանեցաւ Բառտամինին խօնախով. ինդրեց բառտամինին տիրողմէն՝ որ իրեն նոր ձիեր պատրաստէ էրթէսին օրվան սահամթ հին համար, զէրէմ անէլէ գործք ունիմը բառ երթալու. աս յանձնարարութիւնը ընէլէն ետեւ գնաց իրեն համար պատրաստման խուցը: Ծառան իր տիրողը ամենն բանեց հոդալին ետեւ, աէօչէկ պատկրցուց զինքը, գուռոր վրային գոցեց, ու բանալին վրան առաւ պահեց:

Երբոր առաւու եղաւ, ու ամենն զրապէտունին ապատրած բաները սահամթին կէօրէ պատրաստված կեցերէր, բայց զրբա

ՄԵԾ ՏՈՒԳԱՅՈՒԹԻՒՆ

Գուանքի օւթի :

Ֆուանքում ։ 23 Հոկտեմբերի :

պետը՝ որ առջև գիշերվանէ այնչափ կը փութար առաւուր շրւտ ճամբայ ելալու շերենար օր թուրիսը ։ Վաղեցին ասկիս ան գին, գտան իրեն ծառան, հարցուցին թէ տերդ ուր է, ինչու կուշանայկոր, ծառան առանախան արված, տէրս թէպէտ և կը թութար առաւուր կանուխ երթարու, բայց իսխա շատ աշխատած ըլլալով Մսու կոմի գէմ մատերալի մէջ, ու աս գիշեր հանգիստ շանցընէլուն պատճառաւ գէու տէռէ կին մէջնէ ու ուշ ճամբայ կելայ :

Աս երբոր կը լսեն շրւտին չայ ու խահ վէ կը պատրաստեն և կուտան ծառային որ տանի խմբնէ իր ալլործը ծառան պատասխան կուտայ թէ տէրս հիմայ նախանացիկ չեկրնար ընել, ու պատասխան փոյթէր նին ըլլար աս մարդուս վրայ : Ետքը շահաձ կէսօրը անցնէլին ետև, բաստայի տան խածունը կը զարմանայ թէ ինչու չըրսերա այնմը ան խուցէն ուր տէղ էր աս դրապետը . կը լսրէ իրեն աղջեկներէն մէկ կը մահանայումը տեսնալու թէ ինչ կրնէ կոր զօրապէտը խուցին մէջ . աղջեկը գնաց տեսաւ որ գտուոք կը զարման էր, բացաւ լը բնակուլ ու տեսաւ, որ զօրապէտը իրեն արեան մէջ թաթաւած պատասխան էր ժողովը կը լսերէր գետնին վլը ու գոյ ված էր վրան մէկ սաւանումը :

Ազգիկան գլխուն վրայ ձեւն ինած ըսկուա պուալ կանչվատել, աս ձայնէն շին թութի ինկաւ տանը մէջ . շաւումը հանուել վի ատեանին խսպարեղաւ . եկան դաստաւորական մարդկիներ, ու քննեցին տեսան որ անոնդրմաբար սպանվէրէ մեռածը, իշտան, իշտան տեղէն վիսաւորվելով : Տեմալով տաքան, մէկէն ծառային վրայ կասկած դաշտին . բանեցին ծառան, ու գլսան քովէն մէկ գեղեցիկ սոսիկ սահամըմ, երկու մատնի աղնիւ հէլահիրներով . ու ու ուշ զինուրական գունդի սոսիկ պատառ նշաններ, ու ճ հաղար զուրուշեալ սոսիկ սոտակ . յայտնի է որ զասսնկ տիրուոք վրայէն գողերէ :

Ան նշաններէն զատ ուրիշ նշաններալ տեմզվեցաւ ծառային վրայ, յը շփոթիք, ու թէրս մէրս պատասխան տալը, շապիքին թէերու վրայ յասկած արթները, ու յետ այսչարին յամառութիւն կամ ամսէն նշաններէն էն ամսան նշաններէն, ու ճ հաղար զուրուշեալ սոսիկ սոտակ :

(Օքագր Փարիզ :

Աս տեղաց գաղէթային մէջ կը կարդաց վի մէկ զարմանալը դիպուածքը, որ քիչ անդամ կարդաց վի պատմուներու մէջ : Գուուշի բանակին մէջ կայ եղէր մէկ կնիկին որ իրեն զգեստոր իւլլի մըտած մներէ պատերազմը . աս պատերազմիս մէջ կնիկ վինուուր կը լսի մըտած մներէ պատերազմը . աս պատերազմիս մէջ կնիկ վինուուր կը լսի մըտած մներէ պատերազմի վրանորվեցաւ, բայց հէլ մտիկ չըրած իրեն առած վիքին՝ շարունակեց իրեն թիւ թէնկին կը ակը մինչեւ վերջը թշնամիներուն վրայ, աս օրը պատէ անցուց թէպէտ և վիրարված էր, բայց մորդ չիմացաւ իրեն վէրը առնելը :

Երթէսի օրը պէտք եղաւ նոյն գուն գուն մէջնէր աս կնիկ վինուուր պատերազմին որուն կնորէն ֆրանսուներուն հէտ . գունդին մէջնէ քան զամմէնը առաջնին աս եղաւ կը ակէ թափէլ ֆրանսուներուն վլը, և պատերազմին էն տարցած ատենը, մէկ թօփիսը կիւլլէ եկաւ թոցուց աս զինուուրին մէկ աղդուր ըսլոր, և պատէ ինկաւ անդիտանացաւ :

Աս պատահարը զինքը բանագատեց որ յայտնէ իրեն ինչ ըլլալը . կանչեց իրեն օֆֆիցիալներէն մէկը ու յայտնեց անոր ծածուկ՝ ոտք վի մէրս շատ շիհատարակ մի, մէմանալ որ կարենան դարմանել զինքը, ինչպէս կը լսէր իրեն բնութեն վի ճանչուղիները :

Աս կը լսի անունը էր Բրոսոլքա, և էր ԲաստամՊուուշի քաղաքի լուսաւիսաձններուն մէկուն աղջեկը, ու շատ բարի վարիում ունէին աս աղջեկանը վրայ ամմէն ճանչուղիները :

Աս դիւցանական հոգեց տէրը՝ որ առանց մէկ օրինաւոր բոնադասառ թէնմը իրեն իշխաններէն, ինքը զինքը մէյտան ձգեց պատերազմելու ու պաշտպանելու համար իրեն հայրենիքը, արժանի էր մէծ վարքի ու պատառ ինչպէս որ կը հաւատացիլ աղջեկ շահանական գաղէթաները, բայց Փրանսայուուր աղջեկ տաւալական գաղէթաները, բայց

մը չըսին աս բանիս վրայ՝ պատմուելը պատմելէն ետև :

ՓՐԱՆՍՈՒ

Φωτέα. 4 Τεύχος

ՆԵՐՑԵՍԱՆ

ՎԻՃԱԿԱՆ • 7 ՀԱՅՈՒԹՏՈՒՄ :

Աս տեղի գաղքէթային մէջը կարգացվէլ շառական մէկ զարմանալի դիմուլածքմն, որ Մահմատանը չուրի տակ ճգնելով բար աւք թիւ ապահովնեց : Պէտքէ վիճակ գաւառութիւն մէջ Սարգս քաղաքին սահմանները կար մէկ բարձր լեռմն՝ որ կանուանէր Ծամունէ-Քուրի . աս լեռան գագաթը նէդէյ յանկարծակի ճամփեցաւ մէկ երկրաշարք էնիլ ետև, ու ան ճախած տեղին փիս կիւիսակ սկսած բարձր ցատկել հասար ջուր ին սինամիներ, և այսպէս շատ տեղ ծած քրվեցաւ ջուրի տակ, ու շատ տեղ աւ հիմնայատակ եղաւ, և առ ինսներ մէջն էն երկելին եղաւ Շարիսասա ամրոցը . աս ամրոցը ամուռ շնուածքմն էր մէկ բլուրիմն վրայ, բայց 'ի վը պայս տակ Մեպ տեմբերի Յնի տա հեղեղին ջուրերը առին տարին անկից, հիմայ ամենին տեղը չէ անցըրվիր թէ աս ամրոցը ուր տեղ կեցերէր (*) :

(ՕՐԻԱԿԻ ԿԱՅԱՆԵՐ :

(*) Աս դիմուածքը որ աս երկերն եւ բաւն մէջ է զարմանալի ու խելքէ դուքս դիմուածքներէն մէկը, Ամերկայի մէջ սրի սրի հրապառահի:

Ինչպէս որ կըպատճենէ Հումանոլթ հանապարհորդը, որ գոնաեղլանքը դայեր քալերէ քալերէ քննելու համար, կայ եղէր յօ իրակ ցատկըցընող Եւսներ. Ենչպէս Վէ սուտը Սաբօլիին մէջ, և Խանան Սիկի լիսային մէջ, որոնք երբեմն երբեմն մէծ անձրենքներն ետև, կըսակի տեղ սատովիկ հորդ Ըուր կըցատկըցընն եղէր հանդերձ ձինիներով, որոնց անտեսն ինչպէս Ամերի գացքե կըկոչւննէ է Քէնչունիւլւաս : Առուրին հետ ցատկած շամեւուր խալիք իրեն ըջական տեղերներ կըծածէք, այնպէս որ ասածի տեսնու մարդու պիլէ չենինար խմանալ թէ առաջ ուրիշ ձևով էր տեղը ու տեղը փոխվերէ :

Բէրու գաւառին մէջ կայ տեղեր որ ա-
մնենին անձը էլիքար 10 տարիի շափ, և
Երկիրը ժխոց թաց կըննայ այսպիսի պաշ-
ատաքբնիքներէ : Ամերիֆայի, մէջ 1797 ին-
կանա այսպիսի գիւղաւածքները քուեիծունի-
սահմանները՝ թաղված աշուրին ու շաման-
ին տակը ըստ գէկեր հանդերձ իւենց ըլ-
անակիչներով՝ որոց թիւքը էր 40 հար հոգի :

Կայսրուհին էտառավաբը քը պահպանում առաջ թէ
բանակն առ հեղութեալ խոսաբնեցը, ու գը-
ռած էր հոկտեմբերի 31ին =

Վըբոր Կայքօլէն կոյսյրը ալէկիմը տեկիւ-
կացաւ Պավէլէռային ապսասամբուն ստու-
դութիւնը, կար գեղո Փրանսովնի քովը մէկ
պատգամիննի Պավէլէռացւոց զօքը, անոր
համար գրեց թուղթմամի աս պատգամիննի
զօքապետանի . թղթին օրինսակը կըդնենք
աս խսապարներուն եւակը :

Կայսրությօն կայսրը ձոկնեմերի 25 ին
համեաց եւած Երփառըթէն։ Փրանսզլին
զօքը ամ հանգատուե ետքաղլիցան դէպ
կ'ՄԵԽՆ վեռը։ Ամսուս 29ին երգոր հա-
տու ֆրանսարվերը ՃԵՆՀօսէն, մէկ դաշ-
նակցաց գունդգիմ՝ որ կրբալիսար 6 ճշը-
հոգիէ, եւու ասուն տովչը, և ինչողէս որ
պատմեցինէ դաշնակցացմ բռնդրած գե-
րիները, Եւերեն տանիք մէկ առաջալահա-
գունդգիմ ԿԵՄցիէ ու Պավլէէալյի մէծ բա-
նակին։ Փրանսալիները աս գունդգը ցիրու-
զան բրած ետ փախստացին։ ինչողէս որ գե-

ը բները պատմեցնինէ, աս կոմիւրը Եղած
Ներքէ ու Պալիւսայի մ.ծ բանակը, կը-
բազկանայ Եղչը 70 հազար հոգին, ու եր-
բոր ինսպերեն թէ Ֆրանսովները ետ կը-
բազկներ դէս՝ և Անժօն Փանասյի տէ-
րութէ սա հմանը, Պրանտուէն ծուտի Ե-
կերեն համաստ, կըսրելու հանր Փրան-
սը բանակին համբան՝ ոնկ զի եռեւ չի-
կարենան քաշկիւ:

Ամսուն աշխին լրիկվան դէմ՝ ֆրանսուր ները վւնատեցին դաշնակցաց բանակին նշան ձիներուն, գունդը լանժանսպօքը գեղին անդին, ու լրիկվան սահամթ յին Կաբօ Էջօն կայութ հանեկեր իր բանակովը կեց երեր Խաչեմուկին ամորցը՝ Ամսուն Յօնին առաւունեան սահամթը ցին Պաքօլէօն կայս ըր Հեծաւ ձին՝ Թարանթօֆի ուուգան չհաղար Նիբանձիներու առաջ սկսու քաւել՝ Անդսաստիսն Ճէնէսաւլին ճիսաւոր գունդը, Փրիսնդ Ճէնէսաւլին գունդը, ինին պահապան զօրաց ձիսաւոր գունդը կեցան ետեւը, դաշնակիցիները ունեին հ պադ գալիսն զօրք Ուուրինմէն դեղին մէջ՝ ամ մէն գեկ ի ինէնո քաջընելու ճամերաները արդէլւու համար. Փրանսուրզները մէկ քամին թօփի նետելունակս ասոնց փայ, շատութը ետ քաջընան. Երբոր Ճամառու համանելու գեռ 6 մղոն կար, սկսան մէկը մէկ

մէկու հետ պատերազմիլ, դաշնակիցները վանալեցան մէկ անտառիմը մէջ, ու քըրանալըն 5 հազար զօբը զգաշնալիցները կըստառալցըն էն ասդիս անդին, վայ դի աս միջոցին Կաբօլէօնին թօվճիներուն բանակը չէր հասած հոն. թօվճիներուն դուն 4 բանակը համար համար գոյաց քէր կը լուկ լուսով, նմանապէս հրամայեց Տրօնը Ճէնէռալին՝ որ 50 կտոր թօփոլ վակէ վրանին ուրիշ տեղին, հրամայեց նաև Մանսութ Ճէնէռալին՝ որ Սեպաստիան Ճէնէռալին ձիաւորներուլ բաշութէ կրակ ընէ դաշնակիցներուն վրդ գաշնակուն մէջ, և շուտմը աս կարգադրութեները ՚ի գործ դըրվեցաւ:

Քուրիալ Ճէնէռալը զմշնամին ցիկուցան ըրաւ. 50 կտոր թօփոլ Տրօնը Ճէնէռալը անտառ լաստրկելու քաջութէն ցըցուց. Մանսութ Ճէնէռալնաւ սասայալութէն էր կրակ ըրաւ. 10 հազար դաշնակը ցաց ձիաւորներուն վրդ, դաշնակցաց ձիաւորները խուրածուխաչ եղած բուռը գրեթէ սարք սիցան: Դաշնակիցները՝ որ դոցերէնին գրեթէ բուռը ֆրանքութին ճամբայները ամէնքը թուղունին փախան: Այսպէս դաշնակցաց բանակին ձախ թէնը մէջ վտանքի մէջ կյանալուն համար՝ իրենց բանակին աջ կողմը սահամը 5 ին սկսաւ սաստիկ կատաղութէն պատերազմիլ ֆրանքըններուն էտա իրենց ձափ թէնը բանի թէնը համար ներ կողմը 2 սպադ դամին սասնք զգաշնակցները Ճաննասունին ճամբաներէն դուրս հանեցին ու պարաւորեցին որ ետ ետ ըսկըսին քաջվել. կէսօրէն ետև սահամը ճէն առաջ գաշնակիցները նորէն անցան վիճնթէ ձիկ պատիկ գեաւը ու յաղթութերը կատարեալ լրմնցաւ:

Ֆրանքընները 6 հէր հոգի գերի բոներէն, ու շատ ալ պայրախ և թօփ ձեռք ձգերէն. դաշնակցաց քաշած լիսալ մեռած ծով, վիրաւորածով գերի բանցվածով կը հանին մինչև 10 հազար. զայ եղաւ 6 Ճէնէռալաւ ալ մեռածով վիրաւորինածով. Քրտանալըն բանակին թիւը որ ըրուս աս պատերազմի էր 5 հէր նիւսնմի, 4 սպադ պալոն հին պահապահ զօբը, 8 հազար ձիաւոր, 120 կտոր թօփ:

Յ 1 ին դաշնակիցները սկսան ետ քաշնի գեպ, ՚ի Կաբօլէօն քայագի քէմպուոկ. Կաբօլէօն կայսրը շարունակից իրեն բանակին ետ քաշնիը, ու կէսօրէն ետև սահամը 3 ին մոտա ֆրանք ֆութ՝ որ է մէկ քաղաքմը

Ուենո գետին վր՝ Աս պատերազմիներուն մէջ գերի բանրկած դրօշակները, նմանապէս Վաշէց ու Լեբսիայի պատերազմիներուն, ամէնկը մէկէն Փարէլ խրկը կը ցան: Լօթօնաթ վիշապի ձիաւորներուն զօրապետը մէկէտու վիրաւորված էր Վաշէց եղած պատերազմին մէջ, բայց չուզեց ետ կէնալ աս պատերազմէն. աս պատերազմին մէջ սասկեցաւ իրեն տակի ձին միայն:

7ին:

Կայսրանէն կառավարը Քէանսայու՝ առաւ և ժ բանակին աս հէպէւաւ խաղաքները, ու Գունած էր Կոյսիմէրէ ի ին:

♦ Կոկտեմբերի 30 ին Հաննաու եղած պատերազմի ասեն Լըքէֆր Տէսմութէթ ֆրանսորլին Ճէնէռալը երբոր կերթարկոր իրեն գունդով պատերազմի բանակին ու ըիշ կողմէն, ասոր առջեւը ելաւ մէկ Մոռ կովի ձիաւոր գունդեմը միացած մէկալ դաշնակցաց գունդերու հէտ, որ ամէնքը մէկէն կըքավկանային շը հէր հոգին, սկսան սանիք պատերազմիլ մէկզմէկու հէտու: Մոռկունէրը վերջապէս չեկըցան գիմանալ ֆրանքըն ու ժին ավելը ու ետ գար ձած սկսան ետք քայլել. ֆրանսորլները 150 ձիաւոր գերի բաներէն եղէր, իսկ իրենց մէ 60 հոգին չափ միայն վիրաւորվէրէ:

Հաննաու եղած պատերազմին էրթէսէ օրը դաշնակիցները սկսան ետ քաշվիւ արագ արագ. բայց Կաբօլէօն կայսրը չուզեց ետևնուն ինիւլ, վայ զի սաստիկ հոգւ նուծ էր իրեն զօբը, և աս բանիս վրայ մէկդիէնալ ցաւեցաւ. վայ զի թէ որ ետևնուն ինարնէ 4 կից 5 հազար Պալիէռապացի կըքարդէր: Կաբօլէօն կայսրը թէթէն կէր սրովմը ետևնուն ինալէն ետև, Պէտանատ Ճէնէռալը մգեց Գինթէմիկ գէտին վրայ՝ ու պահպանութէն հանոր:

Կէսօրէն ետև սահամը 3 ին դաշնակիցները ուղեցին մէկ կէրթերւչմը նիւլ ֆրանսորլներուն մայու անցնելով թինթէմիկ գերը, և ֆրանսորլները թով տըլին որ իրենց բուռը բանակով անցնին գեաւը, և անառեն մէկէն ֆրանսորլները թիւֆէն կի իշտէրով վայեցին ասոնց վրայ ու շատ մարդ զայ ըրին, դաշնակիցները վութացին գետէն աստիւ անցնիլ և աս պատճառաւ շատ մարդ իշտէրվեցաւ ջուրին մէջ բուռը վասար դաշնակցաց էր 3 հազար հոգին չափ չափ:

Վրէտէ էն մէջ Ճէնէռալը Պալիէռապացւոց գունդին մահացու վիրաւորվէցաւ: Հովկ

Հոկտեմբերի Յօնին մէկ Կամցէի ու Պայ-
վիէսապիլի գունդը մըսան Փարանք Ֆօռթ, թ-
բաց երբար Փարանուղղերը մատեցաննէ նո-
րէն ետքաշլեցան։ Կայեմբերի շին Պրը-
լաննըլը վլերջապահ գունդը ելաւ Փրանք-
Ֆօռթէն ու ետքաշլեցան դէմ կ' Կ' նիտ-
աս։ Ենթին օրը առակաւուեան սահամթ Տ ին
կայսրը իրէն բանակութ մոտաւ Մակոնցա-
կայսրէն Անժեն գետը եղալ բաննօն Փը-
րաննըլը բանակը գաշնակցաց Անժ բանա-
կէն որ եկան տիրեցին ու բանսկեցան
գետին Եղեցը։ Ինչպէս որ հասարակ կար-
ծէք է՝ Վրեմէտ Պավէլէսացոց լունդին էն էն-
մեծ Ճէնէսալը պատճառ Եղեցը ու յորը-
գորերէ վլդէւուրը որ ապստամբի Փրան-
քընէն։ աս Ճէնէսուալը շատ պատիւ առեր-
էր Կարուէն կայսրէն։

Օշխակը ան թուղթին՝ որ գեւչ քրանցը է Ճե-
նեալը Սաբօնիստին հրամանաւ, Պատե-
ռացոց գունդի զօտպեափին, որ ԵԲԻ պա-
րեպայմ հրապարակեալու Պատվիրապին ու
քրանցը իջ նէ աս զօտպեաթու բեւ էր
քրանցը իշխանութեալու պահէ:

Երգուրթ. 24 Հոկտեմբերի 1813:

Հասդարեալ. Աւեքսանդր գլխաւոր
Ճիշճռալ:

(U.S. Patent No. 2)

トトウシトウ.

Urbach - 28 Hertz-Schall:

Եպաւեմբերի 25 ին, Կէմցէները 3 հա-
զար հոգիով, 4 կտոր թօփուլ՝ 300 ձիա-
սորով, եկան զարնըլեցան Առաքիանային
պատնշներուն հեռ, բայց Փառարզները
կրտքիւնուք դէմ դրին, ու թշնամին թու-
չողըլին որ ընէ իր ուղածը՝ Կէմցէն Շէ-
նէուլը 3 անդստմ զարնըլեցն ետև, տե-
սաւ որ սօս կելլայիր ու պիտոր ելլայ
իրեն յարձակմունքը աս տեղիս վրայ, ըս-
կըսաւ ետքաշըլի:

Աս գործողութեն մէջ բաց ՚ի ան վերա
և սրբածներէն, որ Յօ ասապայի մէջ ըսու
ցած առին տարին իրենց հետ նեմը էները,
պատերազմի գալախին մէջ ալ չգեցին 140
հոգի, կէսը մեռած կէսը սաստիկ վերատը-
ված, քրանսը լուսերէն 12 հոգի մեռեր է,
76 ալ վերաւորվէր է. մեռնօնին ներուն մէջը
կը համըլլի նաև կառանաթիէռ ըսկած գուն
դին գորսպէտը, իսկ վերաւորվածներուն
մէջը 4 օֆֆիշեալ միայն կայ Եղիք:

3. Συζητήσεις

Սեպակեմբերի Յօ Ին Իդալիսյի բանակեն
գրուած խաղաքարներուն կօրու Եւմայեն-
րուն օգնութեն Հասաւ Ազրամէն, Քարլըշ-
թառէն, ու օկանն առաջ գալ: Բալօմնին
նի Քրանորդն Ճենէռալը աս երբոր տե-
սաւնէ Հարկաւոր սեպէց դէպ ՚ի Ատէլ-
պէռի ես քաշլիը:

բաւակայի փոխարքան, Երազոր խնացաւ-
թէ Նեմցէնէրը չըստ Կովմէնի իրեն վրայ
յարձակած կուգանկոր, շրամելը Սավոյ
գետան վր Եղած իրենց զօրութէ մէկ մաս
ժողվեց ու 29 ին Հասաւ Նէմցէնէրուն :
Աս պատճառուած ֆրանսունէրը պարագէ-
ցին Լուսիբանան, բերդին մէջը ձգելով
քէցը պահապան զօրը :

1462

Ղազակություն կայսրության կառավագարքը մէջ կայսրության կառավագարք Փրանշայուն հրաւերեց որ բարձր Փրանշան առք եւլայ՝ պատասխանելու համար իրենց հայրենիքը թշնամիներէն. այս պէս ալ Բըրինչիքէ Եւանչիսով Կուլախակի փոխարքան հրաւերեց վիդավան որ սաք եւլայն աս հետեւել յարդրանաց թուղթով :

“ Ա՞լ յողավորդք ի դաշխայի ա երսուն ,
դուք ամպէնքնիդ վկայ էք մեր գիւցադին
առաջի

առջի գործքերուն՝ որով բոլոր Իդալիան
առաւ իրեն պաշտպանութեն տակը, անոր
համար հիմոյ քան զամենէն աւելի զձեղ
կարէ ու ձեր վայ կըմածեւ:

Մինչեւ որ բան ֆրանսայի տէրութեն
աթուուը չապահովուցնէ ամէնէն վասնանէնէ
ընէն, չերկնաց իրեն յանթական բազուկ
ները մեծցնէն մեծին կառօլոփի աթուուը
ընդարձակել լու իր տէրութեն իշխանութեն.
անոր համար բալոր ֆրանսերը երդում
ըստն պահէլու, պաշտպանելու հմբ զանի
կայ, և կեցան հաւատարիօն իրենց ըրած
երդումներուն վլր: Բայց կայսեր մեծանա
նութեն բաւական չեղաւ ֆրանսային պայ
ծառութեն միայն, այլ և ուղեց որ փառա
սրէ իդալիանալ, ու ընծայէ անոր իրեն
ունեցած հին պայծառութեն ու փառը,
անոր համար դրաւ իրեն զըռւիզ ան եր
կիմէ թագը որ շատ ասենէն սէրի կոր
սընցուցած իրեն փառքը, մոտցըէրէր
մէկ գի:

Ձեր տաճարները անկից ետև կըցըն
ծային մեծ ուրախութեն լսելով աս յիշատան
կաց արժանի խօսքերը, ԱՃ ունաւ ինձի,
չայ անո՞ւ ո՞ւ պահէն չայ իւսպէ առնաւլ: (*)

Աս խօսքերը արթնցուցին ձեր էշեր ու
ձեր մեծարտութենը, հանոյ եղաւ ձեղի
աս բան, և ամէնէնին մէկ բերան կրկ
նեցիք նորէն. Աս նագէ ած ուշաւ անոր,
չայ անո՞ւ ո՞ւ սա լաբէ իւսպէ չայ առնաւլ:

Ասկից ետև ոսք եւստ իդալիայի թաւ
պաւորութենը, ասկից ետև դաւեանները
իւրի թէն նորէն ծնած յիշեցին իրենց նախ
նեաց ու պատիրուն փառքը. ասկից ետև
բոլոր Եւրոպան զարմացեալ մասց, թէ
թէ թնգակէս փաստորովիցաւ Իդալիան էն մեծ
աղդերու առջև ալ, ու կըսպարծէր իւրի
մէկ տէրութենը:

Ո՞ւ դալէս անէր, ես զձեղ աղէկ կըմանչ
նամ, դուք ալ հաւատարիմեղէք ձեր ըրած

երդումներուն վրայ: ՄԵԿ թշնամուն՝ որ

խելսը ժանանակ տիրեց ձեր վայայ, ու կու

զըր մշտ կոոր կոոր բաժնեն ձեր երկի

թը ոնկ զի վախուն չունենայ ձեղմէ, երբոր

տեսաւ որ իդալիան իւրի մէկ տէրութենը

տաքի վը կանչնեցաւ, ու անմէն կողմանէ

փառաւորվեցաւ, ասամիկ նախամէջ շար

ժեցաւ խռանին եղաւ, անոր համար նորէն

կըսպաւնայկոր ձեր երկիրներուն ու ձեր
անկախութենը վրայ:

Դուք՝ որ ձեր կըտրէնուք անձնատուքը
եղաւ ու նըլանեցիք թշնամին առջի զը

րութենը, մի ուշանաք նորէն նըլանելու
աս վերջի անդամանալ: Աս օրվան օրս, թէնչ

ուրիշ տալիմներ կըրենան գրդակէ ձեր հայ
ունեսարտութենը, ձեր քաջութեն՝ բայց ՚ի աս
ասիմներէն: Ժմուցաք գուք լին վիճա

կի մէջ էլիք 12 տարի առաջ ու հիմայ թէնչ:

Ան ձեռքիրը՝ որոնք զձեղ բարձրացու
ցին, նաև ընծայեցին ձեղի աղնուճական
ու առատաձեռն բարեկարգութեներ՝ որով
ժխտացաւ ձեր մեծութենը ու երջանկութենը.

Վանուեցէք սրբէն զանոնք՝ որոնք կըհա
մարձակին յափշտակէլու ձեղմէ:

Իդալիան, իդալիան: Աս աղնուճական աւ
նունը, որ հին ատենը պատմաս եղաւ մէ

ծամեծ քաջութեներու, այսօր ըլլայ մէկ
ձայնը զձեղ մէկ տէկ միաւսնելու:

Աս անունով ելլան ձեր կտրէն պատերազմով
պատմաները, վաղէն խնդովին, քաշէլու

համար մէկ երկաթեղէն պատմէշին հայ
ունեաց առջնը՝ որուն թշնամին նէրիայա
նալ սիլէ չիհամարձակի:

Քաջաղունը, որ կըսպատերազմի իրեն
ժնղովութեանը համար, իրեն ապգատոհմին,

փառաց ու անկախութենը համար իրեն քա
յարացներուն: միշտ ակալիթելի է: Ու
բեմն մեր թշնամիները բանադատունը, որ

հէռանան մեր երկիրներէն, և մէնք անկից
ետև կարենանկ ըսել մեր թագաւորին՝ թէ

ՈՒ թագաւոր, մէն արժանի եղաւի ընդունիւ
ունկ մէկ հայուննինչէն, բայց մէնք աւ զանիլայ
հերցունի պատպանեւ թշնամիներէն:

Հասպատեաւ. Բրինչեբէ կւաճէնիօս :

22 ին:

Օ վեցցէսիէն եկած հաստատ խապտը
ները իմացուցին թէ Պավլէկւսն Սէմյէնին

հէտ դաշնադրութ ըրաւ, ու միացաւ գաշ
նակաց զետ, անոր համար Զվլցցէսին:

որ էր ֆրանսը զանակից, կարեց իրեն
հաղորդակցութեր Պավլէկապին հէտ:

Կմանապէս թիւուցիք աւ միացան Սէմ
ցէն հէտ, ու իրենց երկիրը փոթեցին

Սէմյէնին դըբը:

(Օւագր. Մէլանու:

26 ին:

Սէմյէնիներուն բանակը որ ամսուս 14 էն

պէրի զօրացաւ նոր նոր օգնութեն համոն
դուն:

գունդերով, անոր համար ամսուս 18 ին յարձակեցան թիալէ գետին կողմերը ։ ամսուս 20 ին Նէմցէի գունդով՝ որ կըբաշ կանար մէկ քանի հազար հոգին, ու գլուխորնին էր Եքբարտ Ճէնէռալը մտան Փէլլուն:

Իդալիսյի փոխագան լսելունակէս աս ըստն իրկեց ան կողմէն մէկ գունդով թաւ Ճումպինի Ճէնէռալին հետ, ու ասոր եւ տեէն հարկաւոր սեպեց, որ իրկէ նաև Կունիէո Ճէնէռալին գունդնալ անոնց օգնութե:

Փոխարքան ամսուս 23 ին ետքաշվեցաւ բոլոր իրեն բանակովը մինչ Ռոտինէ ։ աս պատմէնն ետև կըբարէ գաղէթաժին ։ Ո՛վ որ լսու մեր գրքերուն գէտ 'ի թոյա լեամէնթօ ու գէտ 'ի ինաւէ ետքաշվելունէ ամեննեին չնվարմանայ ։ վասն վե կէր թան պաշտպանելու աս գունդերը ։

Փակէնա ։ 28 Սեպէմբերի :

Աւալտեմքերի ։ 24 ին կէսօրէն ետև սահածը 3 ին արևմտագին ու հիւսիսին մէջ գոյցլեցաւ երկինքը թանձր ամուսիով որոց գոյնը էր այնաէս ինչպէս որ կըտեսնըվի աև գոյնը խաւանած քըմը ծերանեգոյնի հետ, շարունակ մէկ գիծով կըգուռար եր կինըը, բայց ոչ այնամի տասարիկ ու փայլակներուն կրակը կէրևնալ ամսէրուն վը՝ արագ սօլացոյ օձիմըսէս ։ Այսաէս մէկ սահաթք քշէլին ետև, մէկ բարակ հիւսիսային արևմտան քամիունը ելաւ, ու աս ամսէրը կամաց բերաւ ֆակնցա քաղքին լսայ և կմասն կարկուտ դալ առանց անձեռի ։ աս ինկած կարկուտները չէին միակերպ 'ոչ ձեռվ 'ոչ մեծութե ։ էն պղափկ կարկուտը կար հաւառ հաւկիթի չսպի, իսկ էն մեծ կարկուտին տրոսնադի ։ ծը էր 6 մասնացոփ: Կարկուտին ձեւ էր երկու տեսակ, մէկը էր գնաած բաղկացած շատ մասն կարկուտէ և էր խիստ քիչ թափանցիկ ։ Երկդ ձենալ էր գնաակածէ ։ բայց էր բաղկացած խոզոր կտորներէ ։ աս գնաակածն կարկուտին վսայ կար ցըցուած երկայն սասեր՝ պայծառ ու շատ ժամանակն ամեն մէկմէկ հեռու ու տարբեր մաերով կարկուտները կըպարունակէին իրենց մէջ փոշեմը որուն գոյնը էր մութ կարմիր ։ Մինակ կարկուտներէն մէկը չէր կմը անցնէն ետև կըուլեցաւ որ ունէր ցօ տրէմ

ծանրութե ։ ունանք ըսին թէ տեսներէն որ կարկուտներուն մէջ կայ եղէր երկայն գաւաղամնաձն կարկուտ ալ: Մէկ քանի աեղ տեմնորմիցաւ որ կարկուտին հետ ին կան երկրիս վը գնաածն կրակներ, բայց առանց սաստիկ յառաջնորմիցաւ որ կարկուտին գալը տեւեց 10 վայրկեանի չափ:

Այսպիսի սաստիկ կարկուտը ի՞նչ լիսա կինայ հայցընել արտորէներու այդիներու ամէնքն մորդ կինայ մակաբէրել ։ Քաւը տուներու բոլոր պատուհաններուն ճամ մերը որ գէտ 'ի արեմնատք կինայէիննէ ջարդուբարդ եղած կոտրացան ։ ինը լը դուրս գըանըված մարդիկներ վերաւորվեցան, մեռան խեմը ոչխարներ :

(Օւագր ։ Արտակիծնի ։)

Վէռածա ։ 7 Նոյեմբերի :

Իդալիսյի բանակը ետքաշվեցաւ մինչև Ատեհէ, ու դժևասոր զօրութենի փոխարքային բանակնեցաւ Վէռածային ըրջանակները ։ Նէմցէները Պրէշան առնելու մաք կըցըցնէնին կոր, անոր համար 4 հէր հո գի անոնց գէմը առնելու գացին ։

Սցեմքերի 11 ին Վէռածային ըրջանակները եղաւ մէկ պատերազմնը, որուն մէջ ֆրանսըները յալթերէն Նէմցէներուն հսունելով վրանինյանկարծակի ետևե կոլմէն: Աս պատերազմն մէջ ֆրանսըները գերի բռնէրէն Նէմցէներէն 800 հոգի որոց մէջը կայ եղէր իսկմընալ օֆֆիշներ, 200 հոգիալ մեսեր է պատերազմն մէջ ։ ֆրանսըն կորմէն 250 հոգի գերի բանցվերէ, որոնց մէջը կայ եղէր մէկ քանի օֆֆիշներ ։ Վէռածէն Բօնմէէն որ էր ֆրանսընը վլսաւոր Ճէնէռալներէն մէկը, կորունցուց մէկ ազդրը թօփիմը կիւլէլով: (Օւագր ։ Միւնան ։)

Մինակ աս ատեն կուգար գուրսի գա զէթաները բայց ասկից ետև վէնէտիլի պաշտպան պատճառաւ գաղքեցաւ ամէնն խապարներ ։ ասկից ետևի խապարները աեղնիտեղը կըդրէնք երբոր ճամբանները բացունինէ:

Աս դործքս' որ է պատմութե Հիմակվան ատենիս, ասանըհինկ օրը մէյսը կըտրովի ։
Դիկէն է ՏԻԿ ԴԱԱՆՍ ՄՐԲՈՅՆ ԱԱԶԱՐՈՒ: